

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Տեսաբանութիւն :

ՈՒՍՈՅՆ բեկբեկումը շրջափիւռներէն կամ թափանցիկ միջոցներէն առաջ կու գայ : Իմաստար մարմինները ճառագայթները կ'անդրադարձնեն . իսկ թափանցիկ մարմինները թող կու տան որ ճառագայթները մէջերնէն անցնին . բայց աս քննուած է որ եթէ ճառագայթ մը մէկ շրջափիւռէ մը ուրիշ շրջափիւռ անցնի , և շրջափիւռներուն խտութիւնը իրարմէ տարբեր ըլլայ , ճառագայթը կը շեղի ու ճամբան կը փոխէ : Իսկ ճառագայթին շեղելու պատճառը կ'երևայ թէ աւելի խիտ շրջափիւռին ձգողութիւնն ըլլայ : Այնթաղերէնք որ աս երկու շրջափիւռն որ ըսինք մէկը օդն ըլլայ , մէկալը ջուր . թէ որ լուսոյ ճառագայթը օդէն ջուրը մտնէ , ջուրը աս ճառագայթը իրեն աւելի կը քաշէ . որովհետև ջուրին խտութիւնը օդէն աւելի է : Այս աս ճառագայթին ջուրը մտնելու ատեն ըրած շեղման ուղղութիւնը՝ կ'ըսուի դէպ 'ի ուղղահայեաց շեղմունք : Բայց թէ որ շեղաբար իյնայ ճառագայթը , ջուրը աս ճառագայթը իրեն քաշելով՝ ճառագայթը իր ուղղութիւնը կը փոխէ : Այնթաղերէնք որ ճառագայթը խիտ շրջափիւռին մակերևոյթին կը մտնենայ , և ան խիտ շրջափիւռին ձգողութիւնը ճառագայթին վրայ կ'ազդէ . թէ որ աս ձգողութեան դէմ ուրիշ զօրութիւն մը չըլլար , ճառագայթը ուղղահայեաց կ'իյնար . բայց նոյն ճառագայթին վրայ իրեն դիմողութեան զօրութիւնն ալ ազդելուն , խիտ շրջափիւռին ձգողական զօրութիւնը ան դիմողական զօրութիւնը բոլորովին չի կրնար յաղթել . ուստի ճառագայթը աս երկու զօրու-

1 Տես երես 286 :

թեանց յառաջածագ զօրութեանը հետեւելով՝ միջական ուղղութիւն մը կ'առնու :

Այս ընդհանրական թէ որ ճառագայթ մը խիտ շրջափիւռէ անօր շրջափիւռ մը երթայ՝ առջի ըսածիս հակառակը կ'ըլլայ , այսինքն ուղղահայեացէն կը խոտորի կամ կը հեռանայ :

Այս որովհետև անդրադարձած ճառագայթն ալ խիտ շրջափիւռէ անօր շրջափիւռ անցնելու որ ըլլայ , կը բեկբեկի՝ ուղղահայեացէն հեռանալով , ան պատճառաւ թէ որ մէկը այն դիրքը կեցած ըլլայ որ դատարկ ամանի մը յատակ չի կարենայ տեսնալ , թէ որ ամանին մէջը ջուր լեցնէ , ան ատենը ամանին յատակը կրնայ տեսնալ :

Բայց աս դիտելու է որ ճառագայթին բեկբեկմամբն ամանին յատակը կ'երևայ , բուն իրական յատակը չեղևար , հապա յատակին պատկերը կ'երևայ իր տեղէն աւելի բարձր . վասն զի մենք առարկաներն որ անդրադարձած ճառագայթին ուղղութեամբն կը տեսնանք , ամանին յատակն ալ՝ մանաւանդ թէ յատակին պատկերը բեկբեկեալ ճառագայթին ուղղութեամբը կը տեսնանք : Այնպէս մաքուր ջուրի մը յատակէն անդրադարձած ճառագայթներն ալ ջուրին մէջէն օդը անցնելու ատեն բեկբեկելով , ջուրին յատակը աւելի բարձր կ'երևնայ քան զիրականը և խորութիւնը աւելի քիչ : Այս պատճառաւ է որ ջրին մէջ թիակներն ալ՝ ջուրը մտած տեղէն կոտրած կ'երևնան , վասն զի թիակէն անդրադարձած ճառագայթները ջուրէն օդը գալու ատեն կը բեկբեկին , ու թիակին ջուրին մէջ եղած մասը աւելի բարձր կ'երևցնեն :

Ուսոյն բեկբեկումը արգելք կ'ըլլայ որ մենք երկնային մարմինները իրենց իրական դիրքովը չենք տեսնար . վասն զի անոնցմէ մեզի եկած լոյսը մթնոլորտը անցնելու ատեն կը բեկբեկի . և մենք արևն ու աստղք բեկբեկած ճառագայթին ուղղութեամբը կը տեսնանք :

Բայց թէ որ արևը գագաթնահայ-

եայ ըլլայ՝ ճառագայթները մթնոլորտին վրայ ուղղահայեաց ինկնալով չէին բեկբեկիր, և անանկով նոյն ուղղութեամբ կը տեսնայինք թէ արևը և թէ անոր պատկերը : Բայց որովհետև արևը միայն այրեցած գոտոյն բնակիչներուն գազաթնահայեաց կ'ըլլայ, մեզի միշտ ճառագայթները բեկբեկելով կը հասնին :

Սուտոյն ճառագայթներուն բեկբեկումէն զատ, ուրիշ պատճառ մ'ալ կայ որ մենք լուսաւոր մարմինները բուն իրենց տեղը չենք կրնար տեսնալ, և աս պատճառն է ճառագայթին լուսաւոր մարմինէն մինչև մեզի հասնելու համար ուշանալը : Ս'ան զի թէպէտ և լուսոյն շարժմունքը սոստիկ երազութեամբ կ'ըլլայ, բայց արևէն մինչև երկիր հասնելու համար ութ ու կէս վայրկեան պէտք է. և մինչև որ ճառագայթները մեզի հասնին, արևը իր տեղէն կը շարժի. բայց մենք մեզի հասած ճառագայթներուն ուղղութեամբ կը տեսնանք արևը, որով և հոն կը տեսնանք ուր որ էր ութ ու կէս վայրկեան առաջ : Ս'սով կ'իմացուի թէ երբոր արևը միջօրեայ հասած է, մենք կը սեպենք թէ ութ ու կէս վայրկեան ալ դեռ պէտք է որ հասնի :

Իսկ լուսոյն բեկբեկմունքը պատճառ կ'ըլլայ որ մեր օրերը իրականէն աւելի երկայն կ'ըլլան. վասն զի արևը դեռ չի ծագած մենք ճառագայթներուն բեկբեկմանը պատճառաւ արևուն պատկերը կը տեսնանք. նոյնպէս իրապէս մըտնալէն ալ ետև՝ նոյն պատճառաւ դեռ արևուն պատկերը տեսնալով՝ կը կարծենք որ դեռ չէ մտած :

Սուտոյ ճառագայթ մը ապակիէ անցնելու ատեն երկու բեկբեկմունք կ'ունենայ. մէկ մը երբոր օդէն ապակիին մէջ կը մտնայ, մէկ մ'ալ երբոր ապակիէն կ'ելլայ ու նորէն օդին մէջ կը մտնայ : Սուտի թէ որ լուսոյ ճառագայթ մը մէկ շրջասփիւռէ մը ուրիշ շրջասփիւռ անցնի, և նորէն երկրորդ շրջասփիւռէն առջի շրջասփիւռը, մտնալու և ելլալու բեկբեկմունքները հաւա-

սար ըլլալով և հակառակ ուղղութեամբ ճառագայթին վրայ զգալի փոփոխութիւն մը չըլլար : Բայց աս խօսքս ճշմարիտ է թէ որ շրջասփիւռին կամ թէ ըսենք ապակիին երկու երեսը իրարու զուգահեռական ըլլան. իսկ թէ որ ապակիին երկու երեսը իրարու զուգահեռական չըլլան, երկու բեկբեկմունքն ալ իրարու հակառակ ուղղութեամբ ըլլալու տեղ՝ նոյն ուղղութեամբ կրնան ըլլալ :

Երբոր զուգահեռական ճառագայթներ այնպիսի ապակիի վրայ իյնան որ երկու երեսն ալ կորնթարդ ըլլայ, ան ճառագայթը միայն երկու երեսին ալ ուղղահայեաց կ'ըլլայ, որ ապակոյն սուսնոցին ուղղութեամբ ապակոյն վրայ կ'իյնայ. մէկալ ճառագայթները խոտորնակի իյնալով դէպ'ի առանցքը կը բեկբեկին, և ապակիին ետևի դին մէկ կէտի մը կը հաւաքին որ վառարան կ'ըսուի :

Ս'տեսակ ապակիներ որ երկու երեսնին իրարու զուգահեռական չէ, Սոսնաձև կ'ըսուին :

Սառարանին հեռաւորութիւնը կը կախուի սոսնաձևին ձևէն, ու ապակիին բեկբեկիչ զօրութենէն : Ս'յն սոսնաձևն որ երկու երեսն ալ հաւասարապէս կորնթարդ են, վառարանը հոն կ'իյնայ՝ ուր որ է ան գունտին կեղրոնն՝ որ սոսնաձևին մակերևոյթը ան գունտին մէկ մասն է :

Սոսնաձևները այլ և այլ ձև ունին, ան սոսնաձևներն որ երեսնին կորնթարդ է՝ յատկութիւնն ան է որ լուսոյն ճառագայթները վառարանին մէջ հաւաքեն. իսկ անոնք որ երեսնին գոգաւոր է՝ կը ցրուեն ճառագայթները :

Ս'իայն թէ գիտնալու է որ ան սոսնաձևներն որ մէկ կողմերնին շիտակ է, անոնց զօրութիւնը տկար է, և կ'ըսուին հարթ կորնթարդ ու հարթ գոգաւոր սոսնաձևեր : Ենչպէս երկու կողմն ալ կորնթարդ կամ գոգաւոր սոսնաձևերն ալ, կ'ըսուին կրկնակ կորնթարդ, ու կրկնակ գոգաւոր :